Ն 2319

1885 ԱՊՐԻԼ 30 ՇԱԲԱԹ

ՏՕԳՈՒԶՈՒՆՋԸ ՄԵՆԻ

ԹԻՐԱԷՄԱՆԸ ԷՖԷՆԴԻ

ՄԻՎԱՏՏԸ ԲՈԼԻՍԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՍԷ

ՎԷ ՍԱՒՐԼԷՅԻ ՃԱՄԻ ԵՒՎՄԻ ԿԱԶԷՄԱ ՏԸՐ

ԱԳՈՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ

Մէմիախէ 20 ղրուշան

ՍԹԱՄՊՈԼ ԻԶԻՆ

Կիր սէնէլիք . . . . . 200 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 105 »
Իւչ այլըգ . . . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՆ

Բօսթա իլէ իրսալ օլունճագլար իչիւն

Կիր սէնէլիք . . . . . 240 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 125 »

40 ԲԱՌԸ

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ

Գէհէր սաթըրը իչիւն

1 վէ 2 վէ 3 ճինճի սահիֆէյէ . . . 8 ղրշ.
Ճիւնճիւ սահիֆէյէ . . . . . 3 »
ԻՆՉԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ սամու-
արբաֆիյէյէ այիա իլանաթ .
ճճիւ սահիֆէյէրէ . . . 6 ղրշ.
. . . . . 4 »

Մէվտամ նաֆիա,
մէճճանէն գապուլ օլուն.
օլունմայան էվրագ իսաե օլու-
ըը

ԳԻՆԻԻ ԿԷԶՄԻԾ Ն. 5 ՂՈՒՐՈՒՇ

Իսարէխանէսի, հէյէթը թահրիրիյէսի վէ մաթպասասը, Սթամպօլտա Գասը Ալի ճատտէսինտէ նումէրօ 20 խանէտէ սիր։ — Կազէթանըն ոյմուրը իսարէ վէ թահրիրիյէսինէ ապիա քեսֆիֆէի մէվսատ հագգընտա Միւտիրի կազէթա Տիգրան Ճիվէյէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեսֆիֆէի մէքեսթիյսին տախի անրն նամզա կէօնտէրիսէսի իգթիզա իսէր։

ԳԻՒՆԻ ԻՒՐՔ ՀԱՎ ԱՏԻՍ

ԱՆԿԼՕ-ՐՈՒՍ ՄԻՒՇԹԻԼԻ

Տիւն չէհրիմիզէ կէլէն խուսուսի թէլէկրաֆլար՝ բէք միւհիմմ պիր խապէր վէրիյորլար։

Հինտիսթան վալիսի Լօրտ Տիւֆրին՝ Լօնտրա գապէտէսօսընա պիր թէլէկրաֆ չէքէրէք, ինկիլթէրրա հիւքիւմէթինին հարքէթի՝ քէնտի բօյիթիգաքընը պէյէնմէմէք տէմէք օլտրղընը, վէ պու հարքէքթէն ինկիլթէրանրն Ահիսթ Վասսթիտէքի նուֆուզ վէ իգթիտարը հագգընտա նէթայիճը փախիմէ հուսուլէ կէլէճէկինի պէյանա, մէմուրիյէթինտէն իսթիֆա իթմիշ տիր։

Մ. Կատսթօն՝ Լօրտ Տիւֆրինէ եազտրդը ճէվապտա, պիրտէն պիրէ իսթիֆա իթմէսի՝ գապիտանէթօյա միչքիլթը ազիմէյի մուճիպ օլաճաղընը տէրմէյանա, մէմուրիյէթինտէ տէվամ իթմէսինի Լօրտը միչարէլէյհատէն բէճա իթիշիշ իսէ տէ, բիվայէթէ կէօրէ, Լօրտ Տիւֆրին՝ իսթիֆասընտա իսրար իթմէքտէ իմիշ։

* * *

Մօթիկ Բօռընն գավլինճէ, Բուսիա տէվլէթի՝ թաեւինը հուտուտ միւզաքէրթաբընա եէնիտէն իսթիտար օլընմասընա իքի չարթ վազ իթմիշ տիր։ Նէտոլէ քի, ինկիլթէրա՝ ճաբոն սուլարընտա վագը Հավիթթէն լիմանընը իչզալ իթմէյէէք, վէ Հինտիսթան հիւքիւմէթի՝ Աֆղան էմիրինէ էսլիհա վէ միւհիմմաթը հարպիյէ վէրմէյէճէք տիր։

* * *

Լօնտրասան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Բուսիա հիւքիւմէթի՝ Պահրը Հազէզ չըմէնտրֆէյրէրինի Ազապատ, Գաչգա վէ Մէրվ թարիգիյէ Պիւրտալիք ֆամ մահալէ գատար թէմտիտէ գարար վէրիպ, ինչասթը մէզքիւրէյի կէլէճէք սէնէ գարֆնտա իքմալ ու իթմամ իտէճէք իմիշ։

* * *

Աֆղան էմիրի Ապտիւլ Բահման խան՝ ալաֆր. ապրիլ 30տա մագամը իտարէսի օլան Քեապիլ չէհրինէ մուվասէլէթ էյլէմիշտիր։

* * *

Գալքիւթատան իչար օլունտրընա կէօրէ, Հինտիսթան հիւքիւմէթի՝ Աֆղան էմիրինէ թէսլիմ իթտիկի 10.000 Շնայտր թիւֆէնքլէրինտէն պաշգա, 10 000 Մարթինի Հանրի, 10 000 Էնֆիլտ թիւֆէնքլէրի իլէ 30 միլիոն խարթուճ, 17 գըթա Նորտէնֆիլտ թօրը վէ մզգտարը քիւլլի էտէվաթը հարպիյէ իրսալ իտէճէք էմրլը։

—

Լօնտրատան հարէքէթ իթտիկի՝ տիւն եազըլան Հասան Ֆէհմի բաշա հազրէթլէրի՝ պիր կիւն բարիզտէ վէ պիր կիւն տէ Պէրլինտէ թէվագգուֆ իտէճէկինտէն, էօնիւմիզտէքի բէնճէնպիհի կիւնի չէհրիմիզէ մուվասէլէթ իտէպիլէճէք տիր։

—

Գրուբ ֆապրիգասընըն սահիպի Մ. Գրուբընն մախտումը՝ պէրապէրինտէ ֆապրիգայի մէզքիւրընը պաշ միւհենտիսի պուլունտըղը հալտէ, տիւն չէհրիմիզէ վիւրուտ իթմիշ տիր։

Ռիվայէթէ կէօրէ, Մ. Գրուբընն ֆէրսատէթէ վիւրուտի՝ հիւքիւմէթը Սէնիյէնին մէզքիւր ֆապրիգայա պազը էսլիհա վէ էշեաի հարպիյէ սրբարըշ իթմէք նիյէթինտէ պուլունմասընա մէպնի իմիշ։

—

Բուսիա տախիլիյէ նազիրը գօնթ Թոլսթոյ՝ նամիգաճըրընտան նաչի մէկզունէն կէչէնտէ Գրրբմա ապիմէթ իթմիշ օլուպ, լաքին պուտէֆա եէնէ բէթէրսպուրկա ավտէթ իթտիկինի Սիմֆէրսբօլտան պիր թէլէկրաֆ խապէր վէրիյոր։

Գօնթ Թոլսթոյընն ահվալը սրհիլսի բէք զիյատէ էնտիշէ վէ վէսվեսէյի մուճիպ օլուպ, իւզէրինէ պիր մէրագ կէլմիշ վէ եարէքինտան կէօլէճէկինի սէօլէյիպ գընտա էօլէճէկինի սէօլէյիպ տուրմագտա օլտրղը կիպի, արա սրբա պիր տէ սընրրը թուսթար իմիշ։ Բէթէրսպուրկրն էն մէշհուր հէքիմլէրի՝ գօնսօլթօյա տավէթ օլունմըշլար տրը։ Գօնթը միչարէլէյհին մէմալիքը էճնէպիյէյէ կիտէճէկինէ տաիր արթըգ պիր սէօզ սէօյլէնմէքտէ օլմայրպ, անճագ զանն օլունտրընա կէօրէ, Գազան էյալէթինտէքի չիֆթլիքլէրինէ չէքիլէճէքմիշ։

—

Սոֆիատա ինկիլիզ բօյիթիգա մէմուրընն խանէսինտէ մուալիմմէլիք իտէն 16 եաշընտա պիր ինկիլիզ գըզը՝ խանէնին պիր պէսլէմէսիյէ պէրապէր մայիսին 1ինճի կիւնիւ չէհրը մէզքիւր ճիվընտա պիր գըշա գուրպինտ գըրտա եապաեի չիչէքլէր թօքլամագտա իքէն, ասքէրիյէտէն իքի ճէրրահ մուավինի պուլունընն իւզէրինէ հիւճումէ ըրզալրընա թասալլուքի իթմիշլեր տիր։

Մէրգուման խապիլէր՝ հիւքիւմէթը մահալլիյէ թարաֆրնտան տէրտէսթ օլընպ թահթը մուհաքէմէյէ այընմրշլար տրը։

Իշպու վագտա՝ Սոֆիատա հէճյէճանը ազիմի մուճիպ օլուպ, մէրգումանընն չէտիտէն տիւշարը ճէղա իտիրմէսի թալեպ օլընըյոր իմիշ։ Պուլկարիսթան հիւքիւմէթի՝ մէզպուրէ գատընլարա թարզիյէ վէրէճէք իմիշ։

Ինկիլիզ բօյիթիգա մէմուրը՝ պու պագատ հիչ պիր թէչեպիւստէ պուլունմայրպ, իշի քեամիլէն հիւքիւմէթը՝ ատիլիյէտ թէրք իթմիշ տիր։

—

Գրրբմ մուհարեպէսինտէ վէֆատ իտէն իթալիան զապիթան վէ նէֆէրաթրընն զիքրը ճէմիլի իշին իթալիանլար թարաֆրնտան Տէրասատէթտէ պիր հէյքէլ (աբէան) բէզ իտիրճէկինտէն, պունուն իշին լազըմ կէլէն մերմէրլէր պու քէրրէ կէօմրիկէ վիրուտ իթմիշ իսէ տէ, Բուսումաթ էմանէթի՝ մէզքիւր թաչլարրն իթալիա սէֆարէթի նամընա վիրուտ իթմէտիկի միւահաղասընա մէպնի պունլարտան բէսմր կէօմրիւք ալընըպ ալընմայաճաղընա պիր գարար վէրէմէյիպ, քէֆիյէթի Պապը Ալիյէ արզ իթմիշ օլմաղլա, Պապը Ալի՝ մէզքիւր մերմէրլէրտէն բէսմր կէօմրիւք ալընմասընա գարար վէրմիշ տիր։

—

Բուսէլի չըմէնտրֆէյրէրի իւթիսագ խաթթը գումբանիասընն մէճլիսը իտարէսի՝ կէչէն չարշէնպիհ կիւնիւ Գաբաթատա կիւլ խանընտա ագտը իճթիմա իթմիշ տիր։

Մէզքիւր իտարէ մէճլիսի՝ իւթիսագ խաթլարընն բյանլարընը գարիպէն նաֆիա նէյցարէթինէ թագտիմ իտիպ, մէզքիւր բըլանլարընն չայանրգապալ պուլբլմասընը միւթէագրպ ինչասթա պաշլանմաճագ տրը։

—

Մէսաթլը Մբսրիյէյէ տաիր Պէյազ Քիթապ՝ կէչէն չարշէնպիհ կիւնիւ Պէրլինտէ նէշր օլընրպ, պունուն միւհիթէվի օլտրղը 21 գըթա էվրագը բէսմիյէտէն՝ իւչ իմբէրաթօրլըգ պէյնինտէ Մբսրը մէսէլէսինէ տաիր իթիլաֆը թամմ մէվճուտ օլտրղը անլաշըլմըշ տրը։

—

Խրտրէլլէգ կիւնիւ Ֆիլիպէտէ գուհուրա կէլէն վագտաի մայիսմէտէն նաչի չէհրը մէզքիւր Եունան գօնսօլօսը իլէ Շարգիրումէլի հիւքիւմէթի պէյնինտէ միւնասէպաթ էլան միւնգաթի օլուպ, սահիր գօնսօլօսլար՝ իշէ պիր թէսվիյէ պուլմադա չալըշըյորլար իմիշ։

Բիվայէթէ կէօրէ, վալի Կավրէլ Գրիսթօվիչ բաշա՝ զաիպա պէյանը թէէսսիֆ իշիւն Եունան գօնսօլօսխանէսինէ կիթմիշ իսէ տէ, գօնսօլօս՝ քէնտիսինի գապուլ իտէմէյէճէյինի պէյան էյլէմիշ տիր։

Եունան գօնսօլօսխանէսի իլէ Ֆէնէրոբ-ը կազէթասընը իտարէխանէսի՝ պիրէր միւֆրէզէ ասքէր թարաֆրնտան մուհաֆազա օլընմագտա իմիշ։

Հէյէճանը էֆքեարրն պիր գաթ տահա արթմամասը իչիւն վագանրն էրթէսի կիւնիւ օլ պապտէ մալիմամթ եազմասը՝ մէզքիւր Բուսկազէթասընա մէն օլընմըշ տրը։

—

Սիսամ ճէզիրէսի մէճլիսը ուսմանլիսինն՝ ճէզիրէնին պէյի Գոսթաքի Ատոսիտէս բաշա հազրէթլէրինն ազլինէ գարար վէրիպ, քէյֆիյէթի հիւքիւմէթը Սէնիյէյէ արզ իշիւն Տէրսաատէթէ պիր հէյէթը մէպուսէ իզամ իթտիկինի տիւն եազմըշ իտի։

Մէսմուսթա կէօրէ, բաշալ միչարէլէյհ քէնտիսի տախի Սարաղամ հազրէթլէրինէ պիր թէլէկրաֆ քէշիտէսիյէ մէմուրիյէթինտէն իսթիֆա իթմիշ, վէ օլ պապտէ հիւքիւմէթը Սէնիյէնին էմրինէ ինթիզարէն ճէզիրէտէ Այ Իլիա մանասթիրընտա վագը եազըրդ խանէսինէ չէքիմիշ տիր։

Մէճլիսը ուսմանլի մէզքիւր Սիսամ մէթրօբօլիտի կապրիել էֆէնտինին ազլինէ տախի գարար վէրմիշ տիր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Լօնտրա 11 մայիս

Մէճլիսը Դպրասան.—Գօնթ Կրանվիլ՝ վազգու պուլսն պիր սիւալէ ճէվապէն, հաքէմ իշի իշիւն հիչ պիր միչքիլթ կէօրմէմէքտէ օլտրղընը պէյան իթմիշ տիր։ Գօնթը միչարէլէյհ՝ Հինտիսթան ումուրը նազրը Գօնթ տր Քէմպէրլէյ իլէ քէնտիսինին (Կրանվիլ) Բուսիա սէֆիրի Մ. տր Ութաաա վէ Լուսիա մուրախասը միրզայ Լէսար իլէ թտեինը հուտատ մէսէլէսինտէ թէմամյա խօշուտ օլընճաճագ «էսասի» պիր իթիլաֆ հուսուլէ կէթիրտիքլէրինի, վէ պու իթիլաֆքն Մ. տր Ութաալ թարաֆրնտան Բէթէրսպուրկա թէպլիգ օլունտրղընը իֆտատ էյլէմիշ տիր։

Պէրլին 11 մարտ

Գօնթ Հէրպէրթ տը Պիզմարգ իս րիճիրէ միսթէչարըզընանասպ օլունմուշ տրը։

Լօնտրա 11 մայիս

Տէվլէ Նէսրը պէյանընա կէօրէ, Մէճլիսը մէպուսանընն պու կիւնքի իճթիմասընտա, հարպիյէ նազրրը Մարքի տը Հարթինկթօն՝ Բուսվէ Աֆղան հուտուտրընն թահտինէ տաիր միւզաքէրթաբընն իյէրլէմիշ օլաբզընը պէյան էյլէյէճէք տիր։

Քէպէքտէն մէվրուտ պիր թէլէկրաֆա կէօրէ, Մանիֆօպատա իսհաեն իթմիշ օլան Դրէյլէր՝ Ինկիլիզ վէ Գանատա ասաքիրի թարաֆրնտան թէմամյա մաղլուպ օլմուշլար տրը։

Աթինա 10 մայիս

Հիւքիւմէթ՝ մէմալիքը էճնէպիյէտէ մուգիմ Եունան սիֆէրասընընն ճէլպիսէ տաիր օլան գարարը մուվագգաթէն ֆէսխ իթմիշ տիր։

Մ. Տէլիեանի՝ մէսարիֆաթատան 10 միլիոն թէնզիլինի մէմուլ իտէյօր։

Իսմաիլիյէ 11 մայիս

Մայիսին 1ինտէն 10ընա գատար Սիւվէյշ գանալընտան 113 սէֆինէ միւրուր իտուպ, 1.850 000 ֆր. հասլաթ օլմուշ տրը։

Պէրլին 11 մայիս

Ալէմանիա Պանգասը՝ սգոնթօսընը 100տէ 4է թային իթմիշտիր։

Ռիւթէ

Լօնտրա. 11 մայիս

Կէչէն ճուսաա էրթէսի կիւնիւ Հասան Ֆէհմի բաշանընն Տէրսաատէթէ միւթէվճհիհէն հարէքթինտէն էվվէլ, Բրէնս վէ Բրէնսէս տը Կալ՝ Հօպարթ բաշա իլէ թատ իտուպ, Հասան Ֆէհմի բաշա վէ սաիր պազը պէօիւք դէվլէթ՝ Հօպարթ բաշա թարաֆրնտան իշպու թատմա տավէթ օլընմըշլար։

(ՏԱԼԻԹԻՆ հավասխաթը իչիւն ասն սահիֆէյէ միւրաճաաթ օլընա.)

ԱԶԳԱՑԻՆ

Բաթրիգ Ամն. Տ. Յարութիւն Սրբազան հազրէթլէրինին պու կիւն հուզուրը չէվքէթ մէվքուրը հազրէթը Շէհրիյարիյէ գապուլի մուգարրէր իտի իսէ տէ, պու սապահ ալտրդրմը իսապէրէ կէօրէ, բասիմէի մէզքիւրէ թէէխիր օլունուպ, ճուսաա էրթէսի կիւնի վուգու պուլաճագմըշ։

—

Կրոն. Ժողով տիւն Բաթրիգ Սրբազան հազրէթլէրինին Նախագահութիւնը վէ Լուսինեան Գեր. Տ. Խորէն Սրբազանն Ատենապետութիւնը թահրնտա պիլճթիմա պէրվէճէնը ալթի պազը գաբարար վէրմիշ տիր։

Մէճլիսը մէզքիւր Դիւանը՝ Ատաֆնորդլըգլար իչիւն հէվան պիլճիսէյէ բուհանիէրտէն միւրէթթէպ պիր ճէպվէլ թագտիմ իթմիշ օլմաղլա, մէճլիսն՝ առաֆնորդլըգ լիսագաթը օլանլարը պրբագարագ ճէտվէլը մէզքիւրը թասիհ իթմիշ տիր։

* * *

Կրոն. Ժողով՝ Թրապիզոն, Բաղէշ վէ Էկին առաֆնորդլըգլարը իչիւն մէզքիւր ճէտվէլտէն Ղէր էսամիլի 3 ճէտվէլ թանգիմ իտուպ, առաֆնորդլարընը անտէն ինթիխապ իթմէէրի իչիւն մէզքիւր ճէտվէլէրի մահալը մէզպուրէ վարյուրթիւնլարընա իրսալ իտէճէք տիր։

* * *

Տիւնքի Կրոն. Ժողով՝ Մելլէթ մէճլիսը ուսմանլիսինտէ էքսրէն [illegible] թամ պուրան 6 ըուհանի երեսփոխանլար եէրինէ տիկէրէրինին ինթիխապ օլունմասը իչիւն մայիսին 10ընճը բէնճէնպիհ կիւնի բայիթախթը պիճիւսիէ բէհապիրինինտէն միւրէթթէպ եկեզ Ժողով ագտ օլունմասընա գարար վէրիպ, իւչ միսլի եանի 18 էսամիյի հավի պիր նամզետ ճէտվէլի թանգիմ իթմիշ, վէ օ կիւնի մուամէլաթը ինթիխապիյէ նէզարէթ իթմէք իւզրէ տէ քէնտի թարաֆրնտան պիր գօմիթէ թէշքիլ էյլէմիշ տիր։

* * *

Մէճլիսը մէզքիւր՝ Բաթրիգ Սրբազան հազրէթլէրինին հուզուրը հազրէթը Շէհրիյարիյէ գապուլի բասիմէսինի միւթէագրզէն Բաթրիգխանէյէ ավտէթինտէ, օրատա վագը օլաճագ դիրէթէ բէհապիրի թարաֆրնտան տահա զիյատէ պիր բէվճագ վէրիլմէսի խուսուսընտա տախի պազը թէտապիրի թահթը գարարա ալմըշ տրը։

* * *

Կրոն. Ժողով՝ Պէշիքթաշ քիլիսէսի բաբազարը թարաֆրնտան վէրիլէն բաբօրթօ մուճիպինճէ քիլիսէր մէզքիւրէ Տ. Յովհաննէս քահանայը Ատագերեց վէ Տ. Սահակ քահանայը Ընթուռակալ նասպ իթմիշ տիր։

* * *

Մէվսիմը սայֆտա տիկէր մահալլէրէ թէպտիլը հավայա կիտէն բաբազլար հագգընտա կէչէն սէնէ թանգիմ օլընան պիր Երջաբերական Կրոն. Ժողով պու տէֆա լիճճիլ իճրա Բաթրիգ Սրբազան հազրէթլէրինէ արզ իթմիշ տիր։

* * *

Տիւնքի Կրոն. Ժողով՝ քէնտի պիր սէնէլիք մուհասէպէսինի թանգիմ վէ Մելլէթ մէճլիսը ուսմանլիսինէ թագտիմ էյլէմէկ գարար վէրմիշ տիր։

—

Խրիմեան Ամն. Տ. Մկրտիչ Սրբազան Հայրիկ ապրիլին 14ինճի բէնճէնպիհ կիւնիւ Պուլանըգտան Մուշա միւվասէլէթ իթմիշ օլմաղլա, պու պապտէ ալտրղըմը թաֆսիլաթը պէր վէճճը ատի նէյը իտէրիզ։ Շէյլէ քի, Մուշ մութասարրրքը Յարիհ բաշա հազրէթլէրի՝ վիլայէթտէն ալտրղը պիր էմր մուճիպինճէ, թապուր ադասը Սելիմ աղայը 10—12 նէֆէր զապթիյէ իլէ պէրապէր Պուլանըգտա ռուհանիի միւշարէլէյհ հազրէթիէրինին իսթիգպալինէ իրսալ իթմիշ տիր։ Գէգալիք Մուշ միլլէթտաչարրմըզ տախի քիւլիյէթի իւզրէ խրիմեան Սրբազանը գարշրլամադա չէգմըշ օլարգլարը կիպի, Առաջնորդարան տախի հըսսիյաթը էհալիյի միչարէլէյհէ արզ ու թէպլիգ իթմէք վէ միչարէլէյհի Մուշա տավէթ էյլէմէք իւզրէ ցրօնք գարիյէսինէ գատար պիր հէյէթը մէպուսէ իրսալ իթմիշ տիր։ Դիրա խրիմեան Սրբազան տօղրուճա Ս. Եարապետ վանքընա կիտիպ շէհրէ ուղրամամադ նիյէթինտէ իմիշ։

Խրիմեան Սրբազան հազրէթլէրի՝ Մուշ գուրպինտէ վագը Ջրիկ գարիյէսինէ պիլմիւսասէլէ, օրատա պիր ազ իսթիրճահթ իթմէքտէ պուլունտրղը էսնատէ, Մուշ մէճլիսը իտարէ վէ մէհքիմը ատիյէ ազալարը վէ տիկէր պազը մէմուրին՝ գարիյէի մէզքիւրէյէ ազիմէթ իթմիշ օլարգլար, Միացեալ Ընկերութիւնը միւսիրը ուսմանի տախի Խրիմեան Սրբազանը օրատա պիլիսթիգպալ, գուտրմընը թէպրիք էյլէմիշ տիր։

Խրիմեան Ամն. Տ. Մկրտիչ Սրբազան՝ ո կիւնիւ սաաթ 9տա Մուշ չէհրինէ տուխուլ իթմիշտիր։ Շէհրին եանընտա պուլընան օվատա Միացեալ Ընկերութիւնը ներսիսեան մէքթէպի չակիրտանը՝ միշարէլէյհին կիւզէրկեահը իւզրինտէ սաֆպէսթէի սէլամ պուլունարգլարը կիպի, չէհիրտէ Առաջնորդարան եագընընտա տա Ազգասէր Հայուհաց Էսպարսթինը Մուշտաքի մէքթէպինին գրզ չակիրտանը թարաֆրնտան նաղմէլէր թէրենիմիյէ իսթիգպալ օլունմուշ, վէ Առաջնորդարանը հէր թարաֆրնտա ֆաշճանընճ պիր գալապալըգ եըզըմը գարար։

Խրիմեան Սրբազանն միվասէլէթինտէն պիր սաաթ սոնրա, մութասարրրքի Սալիհ բաշա հազրէթլէրի՝ գուտուտրը թէպրիք իթմէք իւզրէ մախտումը Առաջնորդարանա իրսալ իթմիշտիր։ Էրթէսի կիւնիւ տէ Երմէնի Գաթօլիք մերխասասը ճամճեան ֆազիլէթլու Յարութիւն Եպիսկոպոս, մութասարրրքի բաշա, գօմանտան բաշա, հիւքիւմէթ վէ ատիյէ մէմուրիյին վէ Բէժի մէմուրլարը վէ միւթէպէրանը մէմլէքէթի վէ սարէ՝ Խրիմեան Սրբազան հազրէթլէրինի զիյարէթ իթմիշլեր տիր։

—

Վանտան ալաֆր. ապրիլ 28 Թարիխիլէ Լէոբէսէ եազըլտըղընա կէօրէ, Վան վալիսի Համիտ բաշա հազրէթլէրի՝ մէճլիսէ կաբավարիյիկի իտէն Ռուսական Պետրոս սարկաւագը նէզտինէ պիլճէճլի, Տէրսաատէթտէն ալտրղը թարիսաթ մուճիպինճէ տէրհալ չէհրը մէզքիւրէ կիթմէսի լազըմ կէլտիկինի պէյան իթմիշ օլմաղլա, մուսմանլիյէ սարկաւագ իչպու էմրէ իմթիսալէն վանտան հարէքէթ էյլէմիշ տիր։

—

Կիւրինտէն եազըլտըղընա կէօրէ, Բրօթէսթանտական Մինասեան Յովհաննէս Պատուելի՝ Երմէնի ճէմաաթը միանընտա պիր իլանանմէ նէյր իտէրէք, Հայաստանեայց Ս. Եկեղեցիէ լանէթ օգուր, վէ անրն ագալիտ վէ ուսուլ ու այինէրինի էքեաղիպը բուհանիյէ վէ նիմայիյաթը չէրէֆճուլանէ վէ խրիսթիանլըգա մուզայիր իթիգատաթ թապիր ու թէսմիյէ իտէրէք, մէզքիւր ագալիտ վէ ուսուլ ու այինէրի թէզեիֆ ու թահգիր իտէր, վէ գուտտասը Շէրիֆէ պիլէ բուհանիրէրին մէտար վէ ֆաէթաի թէմէթթիւ իչիւն իյնատ իթտիքէրի պիր այն նամը մէրիր իմիշ։ Շու տա բէք ղաբրիպ տիր քի, մէրգում Պաշաուելի՝ զիքը օրլան իլանանմէնին պիր Նիւսխէսինի Շիչմանեան Գեր. Տ. Ղևոնդ Եպիսկոպոսա կէօնտէրմէյէ ճիւրաթ իթմիշ տիր։

Պատուելինին պու թապրը նամէվվարը իւզէրինէ Էրմէնի ճէմաաթը տիւչարը հէյէճան օլուպ, քէֆիյէթի հիւքիւմէթէ խապէր վէրիլիր։ հիւքիւմէթ տախի իչի պիթթէագիգ, Պատուելինին մուամէլէսինի նիզամ վէ գանունա մուգայիր պուլարապ, մէրգումը 7—8 կիւն հապսխանէսէ տէ օ եօլտա վախլիկինտէ տէվամ իթտիկինտէն, ալէյհինտէ միլայէթէ չիքեաչէթ օլունուր, վէ պունուն իւզէրինէ մէրգում Բրօթէսթան Պատուելիսի հիւքիւմէթ մարքիֆէթլիլէ Սիվասա կէօնտէրիլիր։

—

Ազգ. Հայուհեաց ընկերութիւն թաֆքիրնտան վէրիլէճէք պաղէշ չէնիլիկինն թէրթիպաթ գօմիսօնը՝ իլք տէֆա օլարագ տիւն Գրբէտի Լիսնէ պանգասընտա պիլիճիմա, Ռնճեան Աբիկ էֆ. ի բէիս, չըվալիէ Ջունդ էֆ. ի բէիս վէ. բիլ, Նորատունկեան Գաբրիէլ էֆ. ի սբը քեաթիպ վէ Բարդամեան Տիգրան էֆ. ի սանտրգ. քեար թային իթմիշ, վէ 12 ազատէն իպարէթ պիր իճրաաթ վէ թէրթիպաթ գօմիթէսի ինթիխապ էյլէմիշ, վէ մէզքիւր չէնիքատէ իճրա օլընճաճագ էյլէնճէէրէրին պաչչաճալարընը թային իտէրէք, իճրաաթ գօմիթէսինէ հէվալէ վէ թավսիյէ էյլէմիշ տիր։

Մէզքիւր գօմիթէ՝ զիքը օլունան էյլէնճէէրէրի նազարը թէտգիգ ու մուայէնէտէն կէչիրիպ, իթիրազ վէ միւլահազաթրընը վէ նէթիյէճէի միւզաքէրաթրընը վէ ամանաթ պէօիրք գօմիսիոնա արզէյլէյէճէք, վէ օրատա գարարը գաթի վէրիլէճէք տիր։

—

Ս. ԳՐԻԳՈՐ ԹԱՍԹԱԽԱՆԵՍԻՆԵՐԻՆ ԵԵՎՄԸ ՄԱԽՕՈՒՍԸ

Մեծ. Խմբագիր Տէր,

Յառաջիկայ հինգշաբթի օր, Յեռանդ մերոյ Համբարձման տօնին առաթիւ Նորին Բարձր Սրբազնութիւն Ամն. Տ. Տ. Յարութիւն Ս. Պատրիարք Հայրն մեր հանդիսաւոր Ս. Պատարագ պիտի մատուցանէ 'ի մատրան Ս. Գրիգորեան հոգւոց հանգուցելոց հաստատութեանս Մեծանուն հիմնադրին Պէշճեան Յարութիւն ամիրայի նաև Ցատեան, Պալեան և այլ բարերարաց։

Արդ դայս ի գիտութիւն հաւատացեալ ազգայնոց ներկայս հրատարակելիդ խնդրելով

Մնամք յարգանօք

ի Դիմաց Հոգաբ. Ազգ. Հիւանդ.

Ատենադպիր Ատենապետ

Տէր. Կէ-գ-ղէրոան Մէր. Յովհաննէս

Կ. Պոլիս 29 ապրիլ 1885

ԻԼԱՆ

Պանգը Օսմանիտէ մէվճուտ պուլունան Բուսէլի տէմիր եօլարը էհսամընն իչպու ալաֆրանկայունիս իպթիտասը գուրասընն էրօդ-էրէ՝ պէտերի

Ն ԴՐՈՒՇԱ

Գալաթատա Բէրչէմպէ-Բազարընտա Թիճարէթ խանընտա 14 նիւմէրօլու մաղազատա սաթըլմագտա տրը։

Գազան նիւմէրօնն՝ պիւթիւն իւքրամիյէյէ հագգը վար տրը։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ

Օսմանը Պանգասընն Գալաթա վէ Ութամպոլ չիպէյէրի մայիսին 14ինճի կէլէճէք բէնճէնպիհ կիւնիւ գարալը օլաճագլար տրը։

ԳՐԷՏԻ ԼԻՍՆԷ

Գրէտի Լիսնէ Պանգասընն Գալաթա վէ Ութամպոլ չիպէյէրի՝ մայիսին 2/14ինճի կէլէճէք բէնճէնպիհ կիւնիւ գարալը օլաճագլար տրը։

ՐՈՒՍԻԱ ՎԷ ՀԻՆՏԻՍԹԱՆ

Արժէնիուս Վասպէրի նամ մէշ. հուր Աւէման մուայիմ, Ինկիլ. թերրանէն Շէֆիլտ նամ չէհրին. տէ կէչէն կիւնէր տիզգաթա չայան պիր նութգ իրատ իթմիշ տիր քի, անէն խիւլասասրնր պէր վէճհաթի գարիուներմրզա թագ. տիմ իթմէք իսթէրիզ։

—Պունտան 21 սէնէ գառար մուգատէմ վասաթի Ասիատան ամէթիմտ, Լօրտ Բալմէրսթըն իլէ պիր միւքեալէմէտ պուլու. նարագ, միւշարէլէյհին նազար ու տիզգաթէրը, Ռուսիա տէվլէթի. նին աղբր աղբր ֆագաթ գավի սուրէթտէ թաշքէնտէ տօղրու իլէրուլէմէքտէ օլմասը իւզէրինէ տավէթ իթտիմ։

Միւշարէլէյհ հազրէթլէրի պա. նա չու ճէվապը վէրտի։

—Էֆէ՛նտի. Ռուսիա տէվլէ. թինին Վասաթի Ասիատա իլէ. ռուլէմէքտէ օլորզընա, վէ պու եիւզտէն պիզէ թէհտիտ իտէն թէհլիքէլէրէ տայիր սէօյլէտիք. լէրինիզ ճէվապէն չունու սէօյ. լէրիմ քի, պէնիմ իթիգատմճա, օ տէտիրինիզ չէյլէր իճրա օլանա տէկին, տահա չօգ զիրրիյթլէր կէլիպ կիտէճէքլէր տիր։»

Նասըլ քի կէօրիւյօրսունուզ, իայլի միւտէթտէն պէրու տիր. լօմաթլար տախի, վէ հաթթա տիրլօմաթլարդն էն ալէասը օյան Լօրտ Բալմէրսթըն տախի, եա. նըլմագտան խայի օլմաշչարտրր։

Օ տէտիրիմ չէյլէր, հէնուզ պիր գիւրրիյէթ պիլէ կէչմէքսիզին Ին. կիլթէրրանէն պաշընա կէրմիշլէր տիր։

Լօրտ Բալմէրսթընրն մէզքիւր իֆատէսինտէն պէրու հէնուզ ան. ճագ 21 սէնէ կէչմիշ իքէն, տէ. յիլ եարընզ Թաշքէնտ, իլա Վա. սաթի Ասիանէն պիր թագմ սայիր գըթալարը տախի, Ռուսիա տէվ. լէթինին հիւքմի թահթընա կէչ. տիլէր։

Վուգու պուլան մէզքիւր հալ. լէրէ Ինկիլթէրրատա բէք աղ է. հէմմիյէթ վէրիլտի իսէ տէ, սա. [illegible] էհէմմիյէթ վէրիլմիշ իտի։

Բարիզէ կիտիպ իւչիւնճիւ Նա. բօլէօն հազրէթլէրի հուզուրունա չըգտըղմտա, իմբէրաթօրը միւ. շարէլէյհ պու մէսէլէյէ խուսու. սի պիր մէրագ վէրիպ, Ռուսիա. լըլարըն սահիհէն Հինտիսթանա թէհտիտ իտիպ եախատ իթմէ. մէքտէ օլտուղլարընը պանա սի. ուալ իթտի։

Ռուսիալըլար օլ վագթի, Հին. տիսթանա թէհտիտ իթմէք էֆ. քէարընտա պուլունտուղլարընը բէատ իթտիլէր։

Բրէնս Գօրչագօֆ տախի, Լվ. ըօրա գապինէթօլարընա, չու ա. թիտէքի մէալտէ պիր նօթա իր. սալ էյլէմիշ իտի։

«Ռուսիալըլար, ֆագրը, պիկիւ. նահ, վէ սաքին ատէմքէր օլուպ, վասաթի Ասիատա պագը միլքէր զապթ իթտիլէր իսէ, օրալար է. հալիլէրինին քէնտիլէրինի մէճ. պուր գըլտըգլարը իչիւն զապթ ի. տիլէր։ Արգամտը ֆէնա պիր գուսմուք չէօլ օլտուղունտան, պաշը պօշ Գըրկրզ գապիլէլէրինի պիր իտարէ թահթընա ամագ. իչիւն, Թաշքէնտ կիպի զէրրի գապիլ պիր մահէլլտէ եէրլէշմէ. միզ զարուրի իտի։ Թաշքէնտէն էօթէյէ կիթմէյէ պիր իհթիյա. ճըմըզ պուլունմատըղընտան, ար. թրգ օրատա տուրաճաղրզ։»

Թէէսսիֆ իտէրիմ քի պաղը տիրլօմաթլար, Ռուսիանընն պու վատլէրինէ, ինճիլի Շէրիֆ սէօղ. լէրի կիպի իթիմատ իթտիլէր։

Ռուսիալըլար էինէ իլէրի տօղ. րու հարէքէթ իտէրէք, խօգանը տա զապթ իթտիլէր։

1868 սէնէսինտէ, Սըմըրգանտ տախի Ռուսլարրն զապթընա կէչ. տի, վէ Ինկիլթէրրա հալէա պիր վազիֆէսիզլիք նազարը իլէ պու հալլէրի ուզագտան սէյր իթմէք. տէ իտի։

Օլ վագթ Թաշքէնտէն պիր մէքթուպ նէշր իթտիմ, վէ թէէսսիֆլէ պէյան իտէրիմ քի, պէնի չօգ գօրգագ պիր ատէմ եէրինէ գոյուպ իւզէրիմէ կիւլ. տիլէր։

Ռուսիա տէվլէթի իսէ, Ինկիլ. թէրրա թարաֆընտան կէօսթէ. րիլէն տիվանէճէ միւսաատէքեար. լըգտան թէչվիգ օլունարագ, քէն. տի իւէրի տօղրու հարէքէթինէ տէվամ, վէ Պուխարա կիպի խի. վայը տախի զապթ իթտի։

Օլ վագթի արթրգ Ինկիլիզ տիրլօմաթլարընն ագրլարը պաշ. լարընա կէլիպ, Ռուսիանընն Աֆ. ղանիսթանա տախի թէճավու. զընտա հուսուլէ կէլէճէք նէթի. ճէլէր իւզէրինէ տիւշինմէյէ պաշ. լատլար։

Նիհայէթ, Աֆղանիսթան մէ. մալիքինին, Ինկիլթէրրա իլէ Ռու. սիա պէյնինտէ պիր կէչիլմէզ տի. [illegible] մէմալիք թանըլմասընա գարար վէրիլտի, վէ Ռուսիա տէվլէթի տախի այէնէն պու գարարը գա. պուլ իթտի։

Ֆագաթ Ռուսիա քէնտի վա. տինի թուրթամայաճագ իտի։

Ռուսիայա հէմճիվար պուլունան Վասաթի Ասիա էհալիլէրի, Ռու. սիա իտարէսի թահթընա կէչմէյէ ճան աթրգ, «կէ՛լ, կէ՛լ, պիզի՛ տէ ֆէթհէթ» տէմէքտէ իտիլէր։

Իմտի Ռուսիալըլար, թա Աֆ. ղանիսթանընն եանը պաշընտա պուլունան թիւրքմէնլէրի տէ ֆէթհէթմէյէ մէճպուր օլտուլար։

Պու սէֆիլ էհալիյէ գարշը վու. գու պուլան մուհարէպէնին գը. եագլըղը, էմմալըզ պիր չէյ օլ. տու։

Պէօյիւք լաղըմա աթէչ վէրիլ. տիքտէն սոնրա, Ռուսլար գօչուպ Ագ թէրէ գալէասընա կիրտիլէր, վէ 40 000 նէֆէր թիւրքմէնլէր. տէն 10 000 նէֆէրի գումպարա իլէ թէլէֆ իտիլէրէք, պագը գալանլարը տախի ֆիրար իթտի. լէրինտէ, Ռուս ասքէրի անլէրի գօվալայրպ թէքվիլ վարիտաթ. լարընը զապթ իթտիլէր, վէ ասքէրտէն մասատա իսթիեար ատէմ. լէրի, գարըլարը, վէ չօճուգլարը պիլէ, սօուգ գան իլէ գըլըճտան կէչիրտիլէր։

Իշթէ պու սուրէթլէ իտի քի Ժէնէրալ Սգօպլէֆ, Թիւրքմէն. լէրին ըահաթ պիր հալտէ պու. լունտըգլարընը Ռուսիա իմբէրա. թօրու հազրէթլէրինէ պիտիրմէ. յէ մուվաֆֆագ օլմուշ իտի։ Չիւնքի էօլիւմտէն զիատէ բա. հաթ նէ՞ օլապիլիր։

Պատէհու, Թիւրքմէնլէր իլէ Աֆղանլար պէյնինտէ պիր հու. տուտ թայէին օլունմասը իչիւն, Ինկիլիզ վէ Ռուս մուրախխասլա. րընն մահէլլի մէզպուրա կիթմէ. լէրինէ, թարաֆէյնտէն գարար վէրիլտի, վէ հէր նէ գառար Ին. կիլթէրրա տէվլէթի Սըր Բիթըր Լըմստէնի վէ քէնտի մայէթինի հէրաթ ճիվարընա կէօնտերտի. սէ տէ, պունլար քէնտի գարշը. լարընտա Ռուս մուրախխասլարը եէրինէ, հէրաթա իքի կիւնիւք մէսաֆէյէ գառար իլէրուլէմիշ պուլունան Գազագ ասքէրլէրինի կէօրտիլէր։

Իշթէ հալը հազրընը աղբրլրընա սէպէպ օլան մատտէ պու օլտու։

Պու աղբր հալին նէթիճէսի պիր մուհարէպէտէ գարար գըլճագ մը տըր գըլտահաճագ մը տըր, օ. րասը պիլինէմէզ իսէ տէ, չուրա. սը բէք սահիհ տիր քի, հէրա. թընն էհէմմիյէթի վէ Հինտիսթան գաբուսու օլտուղու, պէօյիւք Ա. լէքսանտր, Ճինկիզ Խան, վէ Թի. մուրլէնկ Թարաֆընտան տախի [illegible] մէ Թարաֆ իսիմիզ օ. լուպ, պիր քէրրէ Ռուսլար չէհրի մէզպուրա կիրէրլէր իսէ, արթրգ անլէրի օրատան տիշրը չըգար. մագ գօլայ պիր չէյ օլմահաճ. ճագ տըր։

Շիմտի սիզ պանա սիւալ իտէ. պիլիրսինիզ քի, Ռուսիայա գար. չը պիր մուհարէպէնին էօնիւնիւ. ալմագ իչիւն նէ՞ եարմագ լազըմ տըր։

Պունդն պիրիճիք չարէսի, եր. քէքճէ պիր թավր ու հարէքէթ իսթիմալի տիր։

Ռուսիա տէվլէթի, շիմտի պու. լունտըղը եէրէ գառար իլէրու. կիթտի իսէ, եալընըզ Ինկիլթէր. բանընն կէօսթէրտիլի միւսաատէ. քեարլըղընտան թէչվիգ օլունա. բագ կիթմիշ տիր։

Էկէր Ինկիլիզ տիրլօմաթլարը պու միւսաատէքեարլըղը կէօս. թէրմիշ օլմասալար, Ռուսիա տէվ. լէթի տախի օլ տէրէճէտէ իլէ. բուլէրէ կիթմէյէ ճէսարէթ իտէ. մէզ իտի։

Ինկիլթէրրանընն պու միւսաա. աէսի, բէք պէօյիւք պիր խէթա օլմուշ տըր։

Ինկիլթէրրա իլէ Ռուսիա տէվ. լէթլէրինին Աֆղանիսթանը քէն. տի պէյնիլէրինտէ թագսիմ իյլէմէ. լէրի թէքլիֆի, կիւլունէճէք պիր թէքլիֆ տիր. Չիւնքի Ինկիլթէր. րա տէվլէթինին եէնիտէն եէնիյէ միլքէր գապթ իյլէմէյէ կէօղիւ պուլունմասընը հալտէ, Ռուսիա. նընն կէօղիւ Հինտիսթանտա տըր։

Ռուսիա տէվլէթի, վասաթի Ասիանընն չըմալ գըթասընտա ի. լէրուլէմէք իչիւն, 80 միլեոն Ին. կիլիզ լիրասը բարա սարֆ իթմիշ տիր, վէ Հինտիսթանը տախի է. լինէ կէչիրմէտիքճէ ասլա ըահաթ տուրմայաճագ տըր։

Շիմտի մէսէլէ շունտա տըր քի, Ինկիլթէրրա էհալիսի, Բօպէրթ Գրայվընն վէ Հէյսինկսին ֆէթհ ի. տիպ պիր չէրէֆլի միրաս մաղ. մընտա քէնտիլէրինէ պրագ։ՀՀ օլըզլարը Հինտիսթան մէմալի. քինի, մէտէնիյէթի իլէրու կէօ. թիրմէք մէմուրիյէթինէ միւս. թայիտ հալտէ պուլունմայան ա. տէմլէրին էլինէ թէսլիմ իյլէմէյէ բազի օլաճագլա՞ր մը տըր։

Պէն Ինկիլթէրրայը, չօճուգլու. զումտան պէրի սէվմիշ պիր ա. տէմ օլուպ, մէզարա կիրէնէ տէ. կին տէ սէվմէճէյիմ։

Ասլա իթիմատ իթմէմ քի Ին. կիլիզլէր, Հինտիսթանը Ռուսիա. յա թէրք իթմէյէ բազի օլաճագ. լար տըր։

Վէ Հինտիսթանը, մէտէնիյէթ. տէ կէրի գալմըշ օյան Ռուսլարրն էլինէ թէսլիմ իյլէմէք, ալէմի ին. սանիյէթ իչիւն տախի պէօյիւք պիր ֆէլաքէթ օլաճագ տըր։

Ֆագաթ պիլի՞ր միսիլիզ Լվրօ. ռանան ատատ գըթասընտա նէյէր սէօյլէնիյօր։

Եավաշ եավաշ չու էֆքեար եայլըմայա պաշլայօր քի, արթրգ Ինկիլիզլէր Հինտիսթանը պրագա. ճաղլար տըր։

Պէն Ինկիլթէրրանընն՝ Հինտիս. թանը պրագըպ պիր թարաֆա չէքիլէճէքլէրինէ ասլա իթիմատ իտէմէմ։

Ինկիլթէրրա՝ Հինտիսթանը թէրք իտէմէզ։

Տէյէնլէր վար տըր քի, Ինկիլ. թէրրա տէվլէթի, Հօլանտա կիպի իւրինճի սընքի տէվլէթլիք հալի. նէ էնճէճէք, Հինտիսթանը էլին. տէն գաչըրաճագ, պիւթիւնզէն. կինլիյինի զայպ իտէճէք, Ալէ. մանիա՝ Ինկիլիզ Թիճարէթինին նըսֆընը էլինէ կէչիրէճէք, վէ տիկէր նըսֆը տախի Ռուսիայա կէչէճէք տիր։

ՍՕՆ ԲՕՍԹԱ

Տիւնքի Նիւսխէմիցին Սօն Բօս. թա ֆգրասրյա Թէլէկրաֆ գըս. մընտա Ինկիլթէրրա իլէ Ռուսիա. նընն թաթիրը թէտարիքեաթը հարպիյէ իթմէկէ պաշլամրզ օլ. տրզլարընա տաիր պաղը հավա. տիս մուհարբէր օլտրզը՝ կազէ. թամրզը օգուսյանլարա մայիւմտիր։

Հավատիսաթը մէգիւրէտէն մատտա Լօնտրատան քէշիտէ օ. լընան վէ սօն բօսթա կազէթա. լարընտա միւնտերիճ պուլունան պիր թէլէկրաֆա կէօրէ, Ինկիլ. թէրրա պահրիյէ նէզարէթի՝ քիւ. չիւք պօյտա օլարագ ինչա իտիլ. մէքտէ օլան եէնի սէֆաինը հար. պիյէ իմալինին թաթիլ ու թէվ. գիֆի հազրընտա թա կէչէն հաֆ. թա էմր վերմիշ տիր։

Կէչէն սալը կիւնիւ Ինկիլթէր. բանընն Լօրտլար մէճլիսինտէ ա. զատէն Լօրտ Տր Լա Ուար՝ մէսէ. լէի միւնազիւնֆիհանընն թէսվի. յէսի իչիւն Ինկիլթէրրա իլէ Ռու. սիա արասընտա նէ թարզ վէ սուրէթտէ իթիլաֆ վուգուա կէլ. տիկի հազրընտա մաղիւմաթ թա. լէպ իտէրէք, պու իթիլաֆդն պիր հաքՀմ մի եօգսա պիր թէվասս. սութ իճրասը իչի՞ն մը վուգու պուլտուղընը սիւվալ իթմիշ տիր, եանի պիր տօսթ տէվլէթին հիւս. նիւ թէվասսութընա՞ մը միւրա. ճաաթ օլունաճագ, եօգսա մատ. տէ պիր հաքէմէ արզ օլունուպ, օ հաքէմ տէ սուրէթը գաթիյէ. տէ պիր բէ՞յ մի պէյան իտէճէք տիր։

Խարիճիյէ նազրրը Լօրտ Կրան. վիլ՝ իլ կիւնիւ վազը օյան իֆա. տէսինտէն պաչգա պիր չէյ սէօյ. լէմէք իսթէմէյիպ պու սիւվալէ ճէվապէն չէօլէր տէմիշ տիր։

«Խուսուսիյէթ հայինտէ պիր վագաահ միթէէսսիֆ վուգու պուլուպ տա, պու վագաա՝ պիր տէրէճէյէ գառար իլի թարաֆընտա նամուսընա տօգունտրգտա, պու միւնազասյը թարաֆէյնին նամուսընա մուվաֆրգ պիր սու. րէթտէ հալլ ու թէսվիյէ իթմէք իչիւն մէսէլէյի էմնիյէթի պիր տօսթընը բէյ վէ մուհաքէմէսինէ թէրք իթմէք տայա էյի տիր։ Վագաահ հազրրէտէ տէ իշի տէ. րէճէի նիհայէյէ վարտրրաճագ եէրատ, պու սուրէթ գապուլ վէ իթթիֆազ օլունուպ, զանընը ա. ճիզանէմէ կէօրէ, նէ Ինկիլթէր. բա մէսէլէնին պիր տօսթ տէվ. լէթ հիւջմտարընա հէվալէ իտիլ. մէսինի թէքլիֆ իթմէսիյէ քէն. տի նամուսընա զիւլ պիր մուա. մէլէտէ պուլունմրզ օյուր, վէ նէ տէ Բուսիա՝ թէքլիֆը մէգպուրը գապուլ էյլէմէյիյէ քէնտի նա. մուսընա պիր խալէլ կէթիրմիշ պուլունուր։»

* * *

Աժանս Հավասըն Լօնտրա՝ մուխ. պիրի՝ մէզքիւր հաքէմ մատտէսի հագգընտա կէչէն հաֆթա պէր վէճհը աթի մալիմաթ վերմիշ տիր։

«Հաքէմլիք մատտէսի հագ. գընտա հէնուզ բէք չօգ մալիմ. մաթ պուլունմայրզ, միւթթէլիֆ չայիալէր տէվլէրան ֆիթմէքտէ վէ ֆագաթ պու չայիալէրինէ գըյ. մէթտէ պուլունմաղընը թային իթմէք միւշքիլ պուլունմաղտա տըր։ Պիր բիվայէթտէ Աէմանիա իմբէրաթօրը, պիր բիվայէթտէ տէ Տանիմարգա գրալը հաքէմ օլմագ իսթէմէյօրլար. լաքին չա. յիաթը մէզքիւրէ հէնուզ պիր թարաֆտան թէհագգուզ իթմէ. միշ տիր։»

Աժանս Հավասըն Լօնտրա մուխ. պիրի՝ սուլհ ու սալահընտա քէս. պը գուվվէթ իթտիկինէ տաիր կէչէն սալը կիւնիւ պէր վէճհը աթի իթտաի մալիմաթ իթմիշ տիր։

«Պիլճիւմէէ սուլհ խապէրլէրի թէհագգուզ իթմիշ օլուպ, սէ. ֆիրլերին էքսէրիսի՝ հիւքիմէթը մէթ պուէլէրինէ պու մէսէլէ թէ. լէկրաֆլար քէշիտէ իթմիշլէր տիր։ Ուինտսոր սէրայընտա պիր մէճ. լիսը վիւքէլա Ինգատ իտէճէկի զանն օլընմագտա իքէն, պու. զանն պօչա չէգրպ, մէճլիսը մէզ. քիւր իճթիմա իթմէմիշ, վէ լա. քին Ինկիլթէրրա տէվլէթի թա. րաֆընտան վագը օյան թէքլիֆ Ռուսիանընն ճէվապը մուվաֆֆա. գաթընը գապուլ իթմէք գարա. ը վէրիլմիշ օլտրզընտա, խարի. ճիյէ նազրրը Լօրտ Կրանվիլ՝ գա. պինէթօնն իշպու Նիյէթինի Գը. բալիցայա արզ իթմէք իւզրէ տիւն միշարէլէյհանընն նէզտինէ կէթ. միշ տիր։

«Խարիճիյէ նէզարէթի՝ ճէվա. պընը պու կիւն Ռեթէրսպուրկա իրսալ իթմիշ օլուպ, թէպպրդաթը մէզքիւրէյէ Ռուսիանընն տիկէր պիր ճէվապ տահա վերմէսի լա. զըմ կէլէճէք տիր։»

* * *

Տէյլ Նիւզ՝ արտրզը մալիմա. թա կէօրէ, Ռուսիա հիւքիմէթի՝ նէ շիմտի վէ նէ պունտան պէօյլէ Հէրաթը զապթ իթմէք նիյէթին. տէ ասլա պուլունմատրզընա տա. իր թէէմինաթը գավիյէ իթասը. նա հազրը վէ միւհէյյա պուլուն. տրզընը պէյան իթմիշ օլմաղա, իշթէ պու տախի սուլհընն միւխ. թէլլ օլմայաճաղընա պիր իս. պաթ սայլասպիյիր, զիրա Ինկի. լիզլէրին էն պէօյիւք գօրգուսը՝

---

(67)

ԳԸՋԸԼ ՍԻՀՐՊԱՋ

ՄԻԽԹԼԻՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

—Միկի մուհաֆազա իթմիշ օլմագլազրմտան տօլայը, պէնի սէզավարը մէտհ ու սէնա իթմէնիկէ մահալ կէօրմէյօրում. պատէզին, չու ալէմը ֆա. նիտէ պէնիմ իչիւն իքի ճիհէթլէ պախթիյարլըգ օլապիլիր. . .

—Ամագա պու իքի ճիհէթ հանընլարը տիր—տէտի Օլէնը։

—Պիրի սէնին իլէ եաչամագ ճիհէթի՝ վէ տիկէրի սէնին ուղրունա ֆէ. տահ ճան իթմէք. պատէզին պէն սէնին եէտը իզթիտարընտայմ. պէգը. յէի հայաթըմը սէնին ուղրունա ֆէտա իտէրիմ. . . սէնտէն զայրը հէր չէյ պէնիմ իչիւն եօգ հիւքմունէ տիր. . . պէնի կէօրտիյիմ անտէ, հէր չէյի պէրրաղ վէ բարլաղ կէօրիւրիմ. . . Ինէնէն ուզագ պուլունտուղրմ թագ. թարէ, էէրաֆքըմը զուլմէթ գաբլար. . . Օլէ՛նը, Օլէ՛նը, սէն սին պէնիմ հայաթըմ. . .

—Տէմէք օլուր քի պէնի սէվէրսին. . . սէվէ՞րմիսին. . . սահի՞հ մի...

—Սէնի սէվմի՞ք մի. չօգտան պէրու պիկիրսին սէնի սէվտիկիմ. սէնի սէվտիյիմէ չօգտան սլէրու էմինսին, Օլէ՛նը. . . պիլմէ՞զմիսին, էմին տէ. յի՞սմիսին, սէօյլէ. . .

Օլէնը սլաքիթ իթտի իսէ տէ, պու սիւքիթի՝ ճէվասալլարընն էն զիյատէ նամքզը ատտ օլունապիլիր իտի։ Սէն Մէքզան՝ ադգընը Օլէնրին զուլաղընա եաղլաշարրարագ, զայէթ եավաշ վէ տիթրէր պիր սէտա իլէ.

—Սէ՛ն, Օլէ՛նը. սէն տէ պէնի սէվէ՞րմիսին. . .

—Սէնի սէվմէ՞ք մի. . . պէն սէնի սէվմէմէյիյիմ։

—Նիչի՞ն. պիր վագըթ գէվմին օլան վէ մուախխարէն պիր թագըմ հազարէթ իւզրինէ, պու կիւն տէ հայտուտլար վասէթասըյլա սէնի էլէ կէչիրմէք խապատէթինի իլավէ ճէսարէթ իթմիշ պուլունան օ մէլուն իխ. թէյար հայաթատա տըր տէյո՞ւ մը պէնի սէվմէմէլիսին. . . Էկէր օ խապիս, օ ալչագ գօճան իքիմիզին միյանընտա հագրդաթէն պիր մանիա մագամընտա պուլունմագտա իսէ, պիր սէօղիւն պիր իշարէթին ալանա քեաֆի տիր, եա. ըրն օնու մահվ իլէ վիճուտինի մէյտանտան զալտըրմագ իչիւն։

—Ա՛հ, զալգար էօտիւրիւրսին։

—Պիլա թէրէտտիւտ։

—Պիր ճինայէթ. . .

—Ասլա. ճինայէթ վէ գաղահաթ սէնի պէնտէն այրմագ տըր. պէլքի պէնիմ տէ քէլմ պիշիրիր. լաքին վագիթէմ տայիլ. Էկէր սէնին պէնի սէվ. տիքինի պիլէրէք ճան վերէճէք օլուր իսէ, պիլիֆիրիար վէ մէսրուրէն էօ. լիւր կիտէրիմ։

—Էօյլէ իսէ, էօ՛լմ. եաչա, եաչա. չիւնքի սէնի սէվէրիմ. . .

Սաիգաի մուզաֆֆէրիյէթ, Մարքինին կէօղլերինտէ բարըլ բարըլ բարըլմաղա պաչլատը վէ քէնտի քէնտիյէ.

—Ինճամընտա մուվաֆֆագ օլտուս,—տէյէրէք, տուտագլարընը Օլէնրին ալընընա եաբըշարրտը։

Օ կիւնքի վուգուաթ գօնագատա հիքեայէ օլունմամագ զապլլ օլմատը. ղընտան, խըզմէքքեարլարընն քեաֆֆիքսի իչէ վագըֆ օլտուլար. պիչարէ Ժէր. մէնի գօնապա կէթիրմէք, վէ Նէ՞ռ իլէ Ժէրմէնին աթընընն նէ հալտէ պու. լունտըգլարընը անլամագ վէ նիհայէթ Մարքինին էօլտիրմիւշ օլտուղը իքի հայատուտը տէֆն իթմէք իւզրէ, պիր մըգատար խըզմէթքեար թային օլունտը.

Ագշամ կէճ վագթի, արգատաշլարը Ժէրմէն իլէ գըսրագլարը պէրա. պէրլէրինտէ օլտուղը հալտէ ավէթ իթտիլէր. վէ իքի հայատուտլարընն նաշ. լարընը պուլամատրզլարընը պէյան իթտիլէր. Սէն-Մէքզան՝ հէր նէ գառար էյլին ասլընը պիլիր իտի իսէ տէ, ասլա բէնկ վերմէյիպ, ըզհարը թէճճիհպ իթմէք։

Մատամ տը Շավինիի՝ օ կիւնիւ կիրիֆթար օլտուղը խէլէճան էսէրի օ. լարագ, ատէթա խասթալանըպ, ագշամ թաամընը իտէր իթմէզ օտասընա ֆգքիտի։

Մարքի տախի՝ քէնտի տարէրի մախսուսսինէ չէքիլէճէյի սըրատա, պիր խըզմէթքեար կէլիպ, զայէթ էհէմմիյէթլի պիր խուսուսըն արզ ու պէյանը ղընընընա Լագթանսըն միւսաատ իսթէտիյինի քէվալը էհիրամ իլէ իֆատէ էյլէտի։

Մարքի՝ Լագթանսըն իշէրի կիրմէսինի էմր իլէ պէրապէր քէնտի քէնտի. յէ, Լագթանսը նէ՞ իսթէէպիլէճէյինի տիւշինմէկէ պաշլատը։

Լագթանս իշէրի կիրտի. եէրէ գառար էյլիտքտէն սօնրա իւշ ատըմ ալտը վէ օն օն իքի տէֆա տահա պաղընը էյէ էյէ իլերիլէպիպ Մարքիյէ եագ. լաշտը։

—Պիր տեյէճէյի՞ն մի վար, Լագթա՛նս. սէնի խօշնուտ իթմէկէ հազրը վէ նազրրըմ։

—Պէօյլէ քէմալը տրգգաթլա պէնտէնիզի տինլէմէկէ թէնեզզիլ պուլուրմանընդտան տօլայը միֆիթէխիրմ. պու կիւնքի զահմէթ վէ եօրգունլուզընի իւզէրինէ իսթիրահաթա միւհթաճ օլուզընընը պիլտիյիմտէն, ուզուն միւտէթ սիպէ վագթ զայ իթտիրմէյիպ պիր վէճհ իլէ թէրվիճ իտէմէմ։

—Հազգընը վար. թէքեալիֆի պէրթարաֆ իտիպ, մագսատընն նէ իսէ հէման անը սէօյլէ։

—Պ՛ատանիզ տէ էօյլէ եարաճաղըմ. . . անճագ միւսաատէնիպէ գարու վէ բէնճէրէլէրին պիր էյիճէ գաբալը օլմատը զարարընը թէֆիրմէ. սէնին պիպի իչիթէմէզ օլտուղընա էմնիյէթ բէյտա իտէյիմ—ինէնպ ; օտանընն հէր քէօչէսինի էյիճէ կէօզտէն կէչիրտի։

—Տէմէք օլուր քի պիր թագմ զայէթ կիպլի օլարագ տեյէճէք էյլէրիմ մի վար,—տեյու սիւվալ իթտի կիւլերէք Մարքի։

—Ֆէվգէլատ էհէմմիյէթլի վէ կիպլի. չու սուրէթլէ իհթիյաթ քեարանէ տավրանմրզ օլտուղըմտան տօլայը չիմտի սիզ տէ մէմնուն օլաճագսընըզ։

2

Մարքի տը Սէն-Մէքզան՝ Լագթանսըն հալինէ պագտրգճա կիւմէքտէ իտի. Լագթանս հէր թարաֆը պիր էյիճէ սիզտիւքտէն սօնրա ա. ֆէճէճէի նիհայէտէ հիւրմէթ վէ ռիայէթէ ասըզատէնին գարշըսընա կէչիպ ամէճէ պաշլատը։

—Սիզ, պէնիմ էֆէնիմ Գօնթ տը Բահօնրն թէալիւգաթընտան, վէ քէնտիսինին էնանի զայպուսլիթինտէ պուրատա վէքթը միւթագիլի պուլունմանընդ հասէպիյէ, Մատամ Լա Մարքիզ տ'Օպրէյ տը Շավինիինին գաշրրըլ. մասը հագգընտա վուգու պուլան թէչէպպիւսսաթտան տօլայը, հիւքիմէթ մալիմաթ վերմէնիզ միւնասիպ օլուր զանն իտէրիմ։

Հէրաթը Բուսլարտան զարթ օ-լունմասը մատտէսի իտի։

***

Լոնտրանը մէհաֆիլը բէսմիէ-սինտէ չոյու պուլան պիր հավա-տիսէ կէօրէ։ Բուսիանը Գավ-գասիա գօլ օրտուսը էրքէանը հարպիյէ իւմէրասընտան ժէնէ-րալ Զէլէնօյ՝ Բուս վէ Ազգան հուտուտրնը Թայինի իչիւն Լոնտ-ռատա իճրա օլունաճագ միւզա-քերաթտա հաղրը պուլընմագ իւզրէ Լոնտրայա ազիմէթ իթմէյէ էմր ախզ իտէճէք տիր։

***

Ալլահապատտան Տէյլ Գէնէրալ կազէթասընա չէքիլէն պիր թէ-լէկրաֆա կէօրէ։ Ազգան Էմիրի՝ Հինտ հիւքիւմէթինտէն վերիլէն թօբլարլա պիրլիքտէ Հէրաթա գատար կէլմէք իւզրէ Գանտա-հարտան ասքէր սէվգ օլընմասը-նը էմր իթմիշ տիր։

***

Հիսապ օլընտրղընա կէօրէ։ Ազգան վէ Բուս հուտուտրնը պու տէֆքիր թայինու թահմի-տի նէթայիճինտէն պիրի տէ շու օլաճագ տրը քի։ Ինկիլիզ հիւ-քիւմէթի՝ Հինտիսթանտա 60·000 Ինկիլիզ ասքէրի վէ 180 000 եէր-լի ասքէր սագլամաղա մէճպուր օլաճագ տրը։

ԹԻՒՃԱՐԻՕՂ

Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը կա-զէթասընը տիւնքի Նիւսխէսինտէ Փգրաթը սթիյէ օգունմուշ տրը։

Բումէլի վիլայաթը Շահանէնին պազըլարընտա դանի դանի բահ-մէթ Նիւզուլի՝ մահսուլաթը թէ-մէմին վէ թէէեիտ իթմիշ տիր։ Բումէլիի Շարգի վէ Էտիրնէ վէ հէվալիսի իլէ Անատօլու վիլայա-թը զերբաբ տախի ըզտրբապը տէրուն իլէ շու 15 կիւն իչինտէ այնի լութֆ ու բահմէթը Բապ-պանիյէյէ նաիլիյէթ ինթիզար ու թէմէննասընտա պուլունույօրլար։

Գուդտայ բիյացասը բէք տուր-կուն տրը։ Թրանսիթ (ագթարա) թարիգիյէ հուպուպաթ վէ թօ-խումլրդա թալիպ վար իսէ տէ։ հաղրը մալ եօգ տրը։

Իսրաճաթ բիյացասը՝ տուրկուն, վէ ֆիյաթլար՝ ճիտտի միւշթէրի օլմամաղլա տուրկուն տրը։

Էմթաատ միտիալէտէն պէզ-լեր իւզերինէ՝ Անատօլու, վէ բամ-պուգ իբլիքլերի իւզերինէ տախի սէվահիլ իչիւն բէք աղ իշ վար տրը։

Էրզագը գանթարիյէ բիյացա-սը՝ էսկի հալինտէ պէրգարար ի-սէ տէ։ ֆիյաթլար ումումիյէթլէ տուրկուն տրը։

***

Միւրուր թէզքէրէսի վէ եա բասաբօրթ խթիհսալի՝ մէրասիմը քէսիրէ իլֆասընա մէնութ վէ միւթէվագգիֆ օլուպ։ պունըն իհթիյաճաթը թիճճարիյէլերի իչիւն պաղթէթէն պիր թարաֆա ազիմէթ մէճպուրիյէթինտէ պու-լունան թիճճարճա մազարրաթը վախիմէյի խթիլզամ իտէճէք սուրէթտէ պուլընտըղը մալիւմ տիր։

Տէրսաատէթ Թիճարէթ Օտա-սը՝ պու մատտէյի նազարը իթի-նայա ախզ իլէ։ մէրասիմը միւ-թատէնին Թիճարէթլէ մէէլուֆ վէ միւթէդիլ վէ Օտայա մուգայ-յէտ էլչիպ հագլարընտա սատէ-լէշտիրիլէրէք։ պունլարըն Օտա-տան ալաճագլարը իլմուխապէրլեր իլէ էքթիֆա գըլընմասընը լազըմ կէլէն նէզարէթտէն թալէպ վէ իսթիտա իթմիշ տիր։

Տէրսաատէթ Թիճարէթ Օտա-սընը՝ Նիզամնամէի էսասիսի ահ-քամընճա։ մէմալիքը Մահրու-սէի Շահանէտէ ումուրը նաֆիաի ումումիյէնին իճրասը իլէ էմթաա Թիճճարիյէ մախզէնլերինին ին-շասը հագգընտա արզ ու պէյանը բէյ ու էֆքեարա մէէզուն օլտը-ղը էճիլտէն։ Միչել բաշայա իթա պուլրըլան իմթիյազ շարթնամէսի իւզերինէ իթաի ըլէ տավէթ ի-սալէճէյի մէմուր տրը

ՏԱԽԻԼԻՔԻ

Շուվէռ գրայիցասը վէ մախտումլարը բրէնՆլէրին բաքիպ օլտուգլարը իշդիրմէն վարօրը ճումաա էրթէսի կիւնիւ սապահ վարնայա միվասէլէթ լթմիշ տիր։

Գրալիցա՝ վարնայա չրգար չրգամազ զաթը հազրէթր Շահանէլէ պիր գրթա թէլէկրաֆ քէշիտէ իտէրէք, մազհար պուլուրտուգլարը իլթիֆաթ վէ թալթիֆաթը Շէհրիյարիլէրինտէն տօլայը չիւքրու մահմիտէթը ֆէվգէլղայէ պէյան էյլէմիշ, վէ խիթմտիտաՆէր պատաէթտէ իգամէթինի վէ կէչիրմիշ օլտուղը կիւնլէրին հիւսներ թէէսիրաթը գալպինտէ մահքիւբ օյտուղրնտան, էօմրու օյտուգճա ունուտամայաճաղընը տէրմէյան իմմիշ տիր։

Մաթանաթը Սէնիլէնին Սթօգօյմ սէֆիրի բրէնՆ Գարաճա բաշա հազրէթլէրի թարաֆրնտան տախի թէշրիֆաթի ումումիլէ Նազբրը Մինիր բաշա հազրէթլէրինէ աթի իլ մէալ թէլէկրաֆ քէշիտէ օլուՆմուշ տրր։

«Գրալիցա հազրէթլէրի իլէ բրէՆլէրէ թարաֆր էշրէֆր բատիշահիտէն էրգան ու իպգալ պուլլուսան իմիթիֆաթ վէ թալթիֆաթը Սէնիլէտէն տօլայը խաքիքաթ Միլլիյէտէնէ պրզը չիքարանիյէթը մախսուսէյէ գրալ հազրէթլէրի՝ պու պէՆտէլէրինի մէմուր իմմիշտիր Գրալ հազրէթլէրի՝ քէմալը թէէսսիր իլէ թէշէքքիրաթը գալպիլէրինի թէքրար պէթէքրար պէյան ու իֆատէ իմմիշլէր տիր։ Շուէտիլէր տախի արգ ու պէյանը չիքրանիյէթը մախսուսէտէն ֆէրգաղթ իմմէհարայր։ Գրալ հազրէթլէրի՝ գաթր տէվէթլէրինէ (Միլինիր բաշալա) Նէճմը Գոթպի Նիշանընն Լինճ բիլթպէսինի իհտա էյէմիշ տիր»

Գրալիցա վէ ԲրէՆլէր՝ բազար կիւնի Պուգրէշէ վասը օյմուշլար տրր։

Բո մանիա Գրալ վէ Գալիցասը՝ Լուս ուղա գատար միշարէլէր հէմ՝ իմիթ պալէրինէ կիթմէլէ վէ պիրիլիքտէ Սինիալա ալիֆ էսնէ ալիմէթ իմմիշլէր ատր։

—Տախիլիէ Նէզարէթինտէն պու քէրրէ վիլայաթա եազրան պիր թահրիրաթը ումումիլէտ, մէմալիքը Շահանէտէ սաքին Մրսրրը վէ Իրանլրը՝ Մրսրրը վէ Իրանլը գատնլար իլէ միմթէէհ հիւլ օլաբգլարը հալտէ էճնէպի ատտա օյունուպ, էվվատարը խրամէթը ասքէրիլէտէն մուաֆ օյաճագլար իսէ տէ, Օսմանլը գատնլարը իլէ թէզէվվիճ իմմիշ օյաբգլարը թագտիրտէ թէպաա իմիպար օյունուպ, Սիհիլը Նուֆուսա գայտ օյունաճագլարը, վէ էվվատլարընրն տախի ասքէրէ ալընաճաղը պէյան գրլրմմշ տրր։

—Տիւն կէճէ Միրաճ կէճէսի օրմագ հասէպիյէ, ճամիէրը վէ էպնիյէի միրիյէ գանտիլէր իլէ տօնատրմշ վէ պու կիւն տախի միքէյի ֆիքամ հազարաթրնրն Մապէնէ պիլագիմէ զաթը Շահանէէ լէյլէի Միրաճ բէսրը թէպրիքինի իֆա էյլէմէլէրի մուգարբէր պուլունմշլար տրր։

—Տիւնքի կիւն Մապէնը Հիմայունա Շահզատէկեան հազարաթրնտան Ահմէտ էֆ. հազրէթլէրի իլէ Ապտիլ Գատէր էֆէնտի հազրէթլէրինին թահսիլը իլմէ պաչամալարը ըէսմի իճրա պուլրլարագ, միքէյաի ֆիխամ մէ իւլէմա քիրամ վէ սայր զէվաթ հազարաթը ըէսմը մէղքիրտէ հազրը պուլունմշլար տրր։

—Մայիլէ Նազբրը Մինիր բաշա հազրէթլէրի՝ քեամիլէն քէսալը սրհհէթ իտէրէք, տիւն մագամը մէմուրիյէթինէ ազիմէթ իթմիշ, վէ ագշամ իսթիւ Ցատրազամ հազրէթլէրինին նէզտինէ պիլագիմէ պիր միւտտէթ մինլագաթ էյլէմիշ տիր։

—Գօնէայա 39 սաաթ մէսաֆէտէ Գարա աղաճ գազարնա պուքէրրէ պիր թէէկրաֆ խաթթը թէմտիտ օյունրպ, մուխապէրաթա պաչանմրշ տրր։

—Էրէն քէսրիւ 10 գատար թիւթիւն գաչագճրլարը իլէ ԲԷժի գօյճլարը պէյնինտէ էվվէլքի կէճէ Գատը քէօրիւնտէ պիր միւտարէպէ մուգու պուլուպ, գաչագճլար՝ գօլճրլարտան պիրինի վուրուպ ֆիրար իմմիշլէր իսէ տէ, զապքթա թարաֆընտան թատգիր, օյունարագ իշլէրինտէն պիրի Գրդրլ թօբրազտա վէ տիկէրի էրէն քէօրիւնտէ տէրտէսթ օլընմշլար տրր։

—Ֆրանսա սէֆիրինին գէվճէսի Մարգիզ տր Նօռալ՝ էվվէլքի կիւն Պրուսա գաբլճալարընա ազիմէթ էյլէմիշ տիր։

—Ամերիկա սէֆիրի Պարօն Գալիս՝ Պօղազ իշինտէ եազըգ սէֆարէթխանէյէ նագլի միւնասէպէթիյէ էվվէլքի կիւն սէֆարէթը մէգքիւրէ մէմուրիյնի իլէ գօնսօյսխանէ մէմուրլարընա վէ Լօյտ գումխանեասը միատիրի Մ. տը Ֆօրնիյէ իքրամէն պիր զիյաֆէթ քէշիտէ էյլէմիշ տիր։

—Գալաթատա Սէն Պէնուա քիլիսէսի սօգաղընտա սաքինէ 35 եաշընտա պիր Ռում գարըսը՝ կէչէն ճումաա էրթէսի կիւնիւ քէնտի քէնտիյի խանէսի բէնչէրէսինտէն սօգաղա ամբպ թէլէֆ օլմուշ տրր։

Մէրգումէ՝ չօգտան պէրու ֆէնա պիր խասթալրդա միպթէլա օլուպ, ախիրէն իքի գարընտաշընն վէֆաթը իւգերինէ շուրը. նա տախի խալէլ կէյմիշ օյմաղլա, եալընրզ պրրագրմամագտա իմիշ իսէ տէ, մէրգումէ՝ եէվմ մէգքիւր սապահրար պիր տէֆա քէնտիսինի սօգաղա աթմագ իսթէտիքտէ եանընտաքիէր եէթիշէրէք պաճագլարընտան թութուպ ալը գօյմուշլար տրր։ Անճագ օկիւն էօյլէնտէն սօնրա պիր թագրիպ տէֆա օսգաղա աթրլտրգտա եինէ էթրաֆընտաքիէր եէթիշիպ պաճագլարընտան թութմուշլար իսէ տէ, մէգպուրէ՝ շիտէթլէ չրրբընտրղընտան, թութանլար զապթ իտէմէյիպ էլլէրինտէն գաչրմրշլար, վէ մէրգումէ՝ պաշաշաղը թաշլարրն իւգերինէ տիւշիպ թէլէֆ օլմուշ տրր։

—Ամերիկա տաիրէի պէլէտիրէ միտրրի Պլագ պէյ հազրէթլէրի՝ նին՝ նատիգաճրգտան նաշի կէյշէն բէնճէնպիհ կիւնիւնտէն պէրու մագամը մէմուրիյէթինէ կիտէմէ մէքտէ օլարգը մատթէէսսիֆ խապէր պրնմրշ տրր։

—Գրէտի Լիսնէ պանգասրնրն Տրսաատէթ շիպէսի միտրրի Մ. Լուսէն՝ եագընտա մէկզուն էվրօբայա ագիմէթ իտէճէ կինտէն, մուսիրլէյինին եէրինէ պանգասրը ումուր ու մէսարիֆինի բուլէթ ու թէսվիյէ իմմէգ իւգրէ Պանգը մէգքիւր միֆէթթիշի Մ. Վաթսօն տիւն սապահ շէհրիմիզէ վիրուտ իմմիշ տիր։

—Գահիրէտէն Լոնտրայա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Մրսրը բէիսր նուզգարը Նուպար բաշա հազրէթլէրի՝ մաթպուաթ նի գամանմէսինին թաատիրի հագգընտա էճնէպի ժէնէրալ գանսօլոսարընա պագր թէքրիֆաթտա պուլունմագ նիյէթինտէ իմշ։

ՄԻՄԻՀԻՄՄ ԻԼԱՆ

Ղ. փ. Զոփուրեան մաղազասը Գալաթատա Գօմիսիոն խանընն գարշըսընտա Ն. 9.

Իշպու էֆրէնճի յունիս 1 (բուսի մայիս 20)տէ Զարբախանէի Ա միրէտէ ալէնէն քէշիտէ օյունպճագ. Բուսէյի տէմիր եօյ բիրան. գօսրընն Օսմանը Պանգասընտա տէբօգէ օյունմուշ շրմէնտրֆէր թահվիլաթլարրն իքրամիյէ վէ ամօրթիզատլարրը եարընրզ պալատէ մուհարէբ Ղ.Փ. Զոփուրեան մաղազասընա միրաճաաթլա ալընապիտիկի կիպի, Պուգրէշ շէհրին 1869 իսթիգրազրն բիանգօսը իշպու մայիս 1տէ քէշիտէ օլընրպ վէ 1883 (Գրրուա Բուժ Հանկրուազ) Գրրմզրը խաչ իսթիգրազրն, իշպու էօնիսիպուտէքի յուլիս 1տէ քէշիտէ օլընանճաղընտան, թա պաչանկրճարընտան պու կիւնէ տէկին նումէրօյարընն մուալէնէսի իլէ գազանմշ իքրամիյէ վէ ամօրթիզէրին պէտէլէրի թէէտիյէ օլունմագտա տրր։

3—2

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԸՍԸ

Լօնտրա 11 Մայիս

Ինկլիտէհամը Ինկ. Լիր.	98-7/8
Օսմ. էսհամը աշրլրը	15-3/3
» » գարանտը	16-1/8
Մէ-ղ-ոթէէ	
Իսթիգրազ 58 } Լինճի	31-1/2
» 62 }	–
» 72 Շինճի	18-1/4
» 65 }	–
» 69 } Շինճի	16-1/8
» 73	
» 71	66-1/2
Օսմանը Պանգասը	11-3/8
Բուսիա իսթիգրազը	98-7/8
Մրսրը տուչ. մութահէրէ	83-7/8
» իսթիդրազը	84-7/8
Տարիա Սանիէ (Մրսրը)	60-3/4
Ռուչիտ իսթիգրազը	84-
Մա արիսթ է.համ. 1877	–
Գամպիս Բարիզ 3 այ վատէ	–

Բարիզ 11 Մայիս

Ֆրանս. էսհ. 3 % Փր.	79-97 1/2
» » 5 1/2 %	108-72 1/2
Եէնի Դամ. էսհամը աշրլրը	16-17 1/2
» » » գարանտը	–
Մէ-ղ-ոթէէ	
Սեռի Պ.	18-
» Ս.	16 20
» Տ	–
Բուլգարի Նամ.Փէրի	42-
Օսմանը Ըէժիսի էսհամը	–
Սամ. Պանգասը	540-
Գրէտի Լիսնէ	532-50
Գրէտի Փոնսիէ	1345-
Լիսն ագսիոնը	1247-50
Սուէիշ ագսիոնը	2027-50
Բուսիա 5 % 1877	98-
Իթալիա էսհամը	94-70
Մարը Փոնս. մութահէրէ	325-
Եունան 5 % 1879	340-
Գամպիս 3 այ վատէ	25-32

Վիէննա 11 Մայիս

Լօնտրա իւզերինէ գամպիս	125-20
Բուլգարի չրմէնտրֆէրի	20-

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ում. տիւն ագչ. գար.	17-14
Պու սապահ աշրլրը	17-26
Մրսրը մութահէրէ. գար.	70-35
Պու սապահ աշրլրը	71-20
Սեռի Ա.	31-30
» Պ.	18-20
» Գ.	17-25
Բուլգարի չրմէնտրֆէրի	43-25
Ագչէ ֆայիզի	7-
Ըէքօր Ղ.Բ.	–
Էէվալէսիզ »	25-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Իրէտի ժէնէրալ	6-30
Օթամպոլ պանգասը	5-10
Օսմէթէ ժէնէրալ	3-10
Թրամվայ	2-70

ԱԳՕԷԼԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ. լիրատ 100 ղրշ.տան	Ղ. Բր.
Ֆէյսալ մէճիտիյէ Ֆարգը	107 32
Տէթուանի »	99-
Պէյրութ »	102-25
Ալեքսանդրիա »	102-20
Հագրը »	800
Դամմ	3800-
Ռնկիլիս լիրատ	110-20
Ֆրանսէգ ֆրանկը	87- 2
Բօլ	90-15
Իրլանդիգ ֆրանկը	51 15
Բարսան օ այմէսի	9 05

ԻԼԱՆԼԱԿ

ԻԼՈՆ

ԲԻՐԱԼԸԳ ԽԱՆ

Գալաթա կէօմրի կի ատատէսինտէ 25 Նուամէրատա օն սէքիզ օտա վէ տօպուգ մաղազայա հ վի Ամա խան՝ թօբտան լճ ըէ վէրիլէճէկինտէն, թայի գալանարը Պաղչ գաբուրնտա սարրաֆանը միթէպէրատէն Գազահան 6 կոբ էֆէնտիին մաղազասրն միրաճաաթ պույրուլարը իլան օլունը։

Ճ—1

Խալինէի Խասսա Շահանէտէն

կէլէն իլան.

Էրզագ անպարընա ալընաճագ քէլլէ շէքէրինին՝ մայիսը ռուսի նին տէօրտունճու ճումաա էրթէսի կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէճէկինտէն, իսթէք իտէնլէրին եէվմ մէգքիւրտէ խագինէի խասսա Շահանէտէ պուլունմագլարը իլան օլունուր։

29 Նիսան 301

3—1

Ճէննէթմէքեան պէգմր ալէմ Վալիտէ Սուլթան հազրէթլէրի էվգաֆը չէրիֆէլէրինէն իւսկիւտարտա վաքտը իհկէյէսինտէ քանի թահրընտա 4 գալ տէքարիյնի միւշթէմիլ պիր պալ կազինօնրն 1301 սէնէի մալիյէսինտէն իսթիգարէն պիր վէ ինպոնա կէօրէ 2 վէ 3 սէնէլիկի պիլիզատէ թալիպլէրինէ իյմար իտիլէճէկինտէն, մէղքիր կազինօնրն իսթիճարընա թալիպ պուլունանլարրն իշպու չէհրը նիսանրն 28ինի բազար կիւնիւնտէն չէհրը մայիսին 6ինճը բազար էրթէսի կիւնիւնէ տէկին եվգաֆը Հիմայուն խազինէի ճէլի էսի վարիտաթը ումումիյէ իտարէսինէ կէվմէյէրի իլան օլունը։

27 Նիսան 301 5—1

Մէրհում Ֆէթհի Ահմէտ բաշա մէօհրտարը Նուսուֆ էֆէնտի զէվճէսի Այիշէ Սէնիյէ հանըմը Տէրսաատէթ Պիտայէթ մահքէմէսի իքինճի Հուգուգ տաիրէսինտէն 24 քանունը սանի սէնէ 99 թարիխի վէ 525 նումէրօսը իլէ զբյապէն վէ անը թաստիգէն իսթինաֆէն վէրիլէն իլամ մուճիպինճէ ճէմիլէ Նազիրէ հանրմա մահքիւմունսիկ տէյնի պուլունան մէպպիրը մալիմէտին թէէմինը իսթիֆասը իշիւն տաին էօհտեսյնտէ մէրտուն օլուպ, վէքիլի Պէքիր էֆ. թարաֆընտան վուգու պուլան իսթիտասը վէ թարաֆը ըիյաէթտէն վէրիլէն էմրը ալի իւգերինէ ֆիրուխթը գարարլաշտրրլան Արնավուտ գարէպինտէ Զարը մէյտանընտա քեան թախմինէն 70 արշընը 11 բարմաղը աթիգ եանի 40 մէթրօ 48 սանթիմ արսա իւգերինէ մէպնի պիր պալ պէրպէր տիւքքեանը մուսախարէն սիւռմիւ վէ սուհը վէ գասսալ տիւքքեանդրը օյմագ իւզրէ խթիմալ օլունան 24 արշը 4 բարմաղը աթիգ եանի 13 մէթրօ 86 սանթիմ արսա իւգերինէ մէպնի օլան վէ շէհրի 120 ղրշ. իճարը պուլունան 7 նուամրօյու մանավ տիւքքեանը իլէ թախմինէն 50 արշին 7 բարմաղը աթիգ եանի 28 մէթրօ 90 սանթիմ արսա իւգերինն մէպնի օլուպ, շէհրի 250 ղրշ. իճարը մինթիվի 9 վէ 11 նուամրօ իլէ մուրագգամ պիր պալ գասսալ տիւքքեանը վէ հէր տիւքքեանին ֆէվկինտէ պիրէր օտա վէ պէյնէլ էն-ֆ էլան կէտթք թ-ատիր օյունրը վէ էլան պէրպէր կէտիկի մէվ ուտ օյտ-դ-ս հ-ատէ, հէր 2 տիւքքեանդն մա միւ ք թէմամ թ-ա բրիսր իյտատէն իսթիպարէն 15 կիւն սօնրա պիլիրպայէտ ֆի ուսթրնա թէէպպիւս օյունանճաղը Տրրասատէթ Պի այ թ մահրէմէսի իճրա տաիրէսինտէն իյան օյունուր։

29 Նիսան 301

Անատօլու Հի արընտ. Համամ էսնինտէ պիր պ-պ գաֆվիխանէ սահիպի էյլինտէն ս թ-ըզ օյ-ուղընտան, իսթէք իտէն օ-ուր իսէ, պաաը Զ-գ-ֆիյէ գ-ըրրսրնա թիսթիրնս ահ. Սաման ազ տան սիվ-ս ալընա։

3—1

ԽԱԼԻՕ ԻՒԶԻՒՄ ԲՈԳԴՕԸ

Պունտան պիր գաչ սէնէ ագաէմ Գալաթատա Խալիս իւգիմ բոգդոր իսալի իլէ քէսրը Նամ ու չ օհրէ բ ագիմ իմմիշ օյան ՄԿՐՏԻՉ ՄՈՒԲԱՏԵԱՆ Նամ քիմէ՝ պու քէրրէ եինէ Գալաթատա Վ.ոյվոտա ճատատէսինտ Ամիանա բասթանէսի գարշրսընտա 20 նումէրօ իլէ մուրագամ մաղազատա քէմաֆիսսարդ ալի իւալա բագը իմալինէ թէէպպիւս վէ միւպաշէրէթ իմմիշ օյտուղը, վէ մէգքիւր բագը՝ գաբալը չիշէլէր տէրուս նինտէ օյտուղր հալտ, տէբօգիթ-օյան մէգքիւր 20 նումէրօյու մաղազատա սաթ լուղը կիպի, Սթամպօլտա Ուզուն չարշը պաչընտա Քիլիտ խանը իմիթիսսինտէ Ֆրէնկեան էֆէնտինին 362 նումէրօյու մաղազասընտա, վէ Գատը գարիյէսինտէ Մոտա ճատատէսինտէ բէրուքէր Սիմոն աղանընն տիւքքեանընտա Ֆիրուխթ իտիրմէքտէ օյտուղը իլան օլունը։

Ինչպու բագը՝ եաղընրզ պալատէ զիքր օլունան մահալլէրտէ սաթըլաճաղընտան, պունարտան զարը մահալէրտէն ալընաճաղլարընը սահթէ վէ թագիտ օյաճաղը տէրքեաք տրր։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷՆԻՆ

Ա.Ն.Օ.Ն.Ի.Մ ՇԻՐԿԷԹԻ

Սէրմայէ 200.000.000 ֆրանգ

Տէրսաատէթ աճէնցիասը

Գալաթատա Մէրթէպանի սօգաղընտա Ն. 10 եագուպ խան

Աճէնցիա շիւպէսի

Սթամպուլտա Սուլթան Համմամը սօգաղընտա Հաճսրուլօ խան

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ պիլիճիմէ պանգա մուամէլէլէրինի տէրէօհտ իտէր։
Էսհամ իւգէրինէ իգրազ իտէր։
Էսհամ ըէհին պարագ հիսապը ճարի ալար։
Ֆրանսայա վէ սայիր էճնէպի մէմլէքէթլէրինէ բօլիցա քէշիտ իտէր։
Համիլինէ էտա օյունմագ իւգրէ գրէտիթօ քեաղըտլարը ֆէրիր։
Պօրսա իշլէրի իշիւն վէրիլէն էմրլէրի իճրա իտէր։
Էսհամ հրթգ իտէր։
Թէսլիմ օյունան նագտը գապալ իտէր, վէ մուգապիլինտէ չէրայիթը մալիմմ իյէ պօնօյար վէրիր։

ՍԹԱՄՊՈՒԼ ԱՃԷՆՑԻԱՍԸՆԸՆ ՇԻՒՊԷՍԻ պանգա իշլէրինտէն մասատա, էմմատա իւգէրինէ տէ ագչէ էօտունէ վէրիր։ Քէզալիք մէգքիւր չիւալէ՝ արտիյէտէ գալանագ օլան էմմատալը կէօմրիւքտէն ալրը սագլար, վէ Սթամպուլտա վէ եախօտ մէմալիքը էճնէպիկէտէ սաթըլանագ էմմատա տա գօմիսիօնրլըգ իտէր։
Մահալը տէրսը Սթամպուլտա Զիչէքբազարընտա 31 նումէրօյու մահալտէտիր։

ԳՕԳՕԱԹԻՆԱ

ՏԸ ՇՐՎԷՑՅԷՐ

ՍԻՆՏԻՐՄԷՔ ԻԶԻԻՆ ԳԱԳԱՕ ՎԷ ԹՕԶ ԶՕՕԼԱԹԱ

Հէքիմէրը թարաֆընտան թէէմին իտիլմիշ

Ֆամիլիատա իսթիմալ օլունմաղա մախսուս

Վէ պիր սուրէթը գավիյէտէ թավսիյէ օլունմուշ տրր։

Վէ սու իչինտէ էրիտիլիր թէմիզ Գագաօ։

Գօգօաթինա՝ էրիտիլիր գագաօնրն վէ եախօտ գուվվէթլի չօգօլաթը էն էյիսի տիր։

Հէքիմէրին իֆատէսինէ կէօրէ, «ԳԱՀՎԱԼԹՐ, ԷՕՃԼԷՆ ՎԷ ԱԳՇԱՄ ԹԱԱՄԼԱՐԸ Իչիւն զայէթ սինսիրիճի վէ բէք պէպէյիճի, վէ սագալարա քիւչիւք չօճուգլար իչիւն բէք գէյլիթտար պիր չէրպէթ տիր։»

Պու չէրպէթ՝ ասլա չէֆէր վէ եախօտսաիր պէհարաթ գարբշարբրլմագսըզրն, էն ալա Գագաօ պագալարընտան թէրթիպ օյունմուշ տրր։ Իչինտէ գիյատէ եաղլը հէր ոէ չէյ վար իսէ մուքիմ վասէթասրյա չրգարբլմշ օյմաղլա, պու հալտէ մէգքիւր չէրպէթ տահա գիյատէ հաֆիֆ վէ սինսիրիճի օյարգտան մատտա, պէպէյիճի խասսէլէրի վէ էթ պալպէթմագ գուվվէթի տէ խայլիտէն խայլի արթմրշ տրր։

Պու չէրպէթ՝ գայնար սու վասէթասրյա բէք ազ միւտտէթ զարֆրնտա թէրթիպ օյունադալիր, վէ սիւալի օյմատրը հալտէ տրմաղա բէք լեզզ՝թլի կէլիր։

Գօգօաթինա՝ քիմիէվիճէ պիր սուրէթը չէտիրէ վէ մուտագգիգանէտէ հալլ ու թ-ահրիլ օյունտրգտա, հիչ պիր հիյլէսի քէշֆ օյունմամագ։ Պու չէրպէթ ենրի վիւճուալը գատրնլարրա չօճուգլարա թավսիյէ օյունրը։ տիրէր հէր ոէ ի հէմէ ու նէֆֆ գայր իլէր սի գայալ իմմէյիպ տիշարը չրգարտրգտա պալէ, Գօգօաթինա միյտէտ սինէր վէ հալամ օ-ոնրը։

Պիլ ի-լէ թրալգիյէ կուզիթալարը պու չէրպէթի պիր սուրէթը ֆէվգէլատէ թ-վ իսէ ի էրէլիր։

Իչ նամ նէ էքէր վէ նէ սաիր հիչ պիր չէյ գ-ուրբ-մրշ օյմ-տաղրնտան, հէր նէ կիմատա օլ-ուրսա օյնուն օնանէլէրէ սագլանրը, վի Իշլէ իտ-ատ-ուրսի, ի-ա-թա վէ սաիրէ կիպի չէյէ գ-ուրբշրա գ-ա գվվէթիգալմայան տիրէր գ-ագաօլարը տէօրթ գ-ուվվէթէ մալիք-իր. վէ անլէյտէն ուէճուգ-ուրբ-տալ-ա պիր չայ գ-ալ՝ ղը՝ (օն լ-ար-ս-ա-ֆ-մ-ֆ) պիր ֆ-նամ գ-ագաօ ալ-ինրնը, վէ իչ-ի գ-ալ-ա ե-խօտ պիր ագ գ-ալ-տ-ալ տ-ա պիլ, կիճան չօ-օլ-թ իլ-իւն ֆիֆայէթ իտէր։

ՎԱՆԻԼԵԱ ԳՕԳՈՒԼԸ ԳՕԳՕԱԹԻՆԱ

Վանիլեալը Զ.գ-ալ-թ-ալ-ալրրն էն նայ-ի-ի-ի. էն գօյայ հուգմ օլանը վի էն ուճուգը տրր, վէ ալինտէ եաղլը մ. տալէր պալընան Զ գօյալ-ալր մէմնուտ գատա, Լ.գպու գ-ա իլեա գագուլը Գօգօաթինա պալ-ինա-ալիր։

Իրալ-ինատատա վասը Տրալ-ին չէհրի թահիլիր ֆ-ի-ի-ի մուս լիսի վէ «ՃԷրրահ մէգթ պինտ ԼԷը սրհհէթ վէ սրհհէթը ումումիյէ մուալլիսի» Տ-ա թէօր Զարլս Գ-մրրն պու պ-ա-պ-ա չէգալ տ-ի-ր։

«Մ Մ. Հ. Շըլէյցէր վէ Գուամ-ն-ի-տ-ի-ի Գ-ագ-օ-թ-ինա-ալրը պիր սուրէթը մուա-գ-գիգանէտ թ-էքթիլ ու մ-ա-ալ-է ի-թ-խ, վէ անր բէք թէմ-ի պիր թ-ամ գ-ուտ-մ Ակա պիր բայէհարը օյուպ, թէէրթիպ-թ-ընտա տա եաղլը ; ; ր պուլունմ-ալ-ընտան, չիւքի ատ գ-ագ-ա լ-ա-ա պ-ա-ալ-ունան եաղլը մ-ա տ-ի-ր (լ-ա-ա-ս-ի գ-ա-ա-ի-ի-ի-ի-ի) իթ-ահ-ա-ա-ալ-ա պիր ե-է-ա-ա-ի-ր, վէ ինը հանէթատ խ-ա-թ-ա-ա-ա-ա վէ-ա-ալ-ամ-ա-ա-ա-ա վէ-ի-ի-ի-ի։ Զ-ա-ուգ-ա-ա-ա-ա